



ԵՐԽՈՊԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 17.

1862

Ե. ՀՍՏՈՐ



Միտքանկալ
նամանգաց գերիները :
(Շարունակութիւնն :)

Աս էր գերեաց վիճակը քանի որ գաղթականութիւնը Անգղիայի իշխանութեան տակն էին: Իսկ երբ 1783ին ինքնագլուխ հասարակապետութիւն մը կազմեցին, գերեաց խնդիրը բողոքովին կերպարանափոխեղաւ: Անկէ ետքը կրնայ ըսուիլ որ Ամերիկայի թէ ներքին ու թէ արտաքին քաղաքականութիւնը գերեաց խնդրոյն վրայ կը դառնար. եւ զանազան անգամներ աս նկատմամբ ելած գժտութիւնն ան աստիճանի հասաւ՝ մինչև Գաշնակցութիւնը քայքայելու վտանգի մէջ ինկաւ: Յիշեալ վէճերուն վրայ ամփոփ գաղափար մը տալու համար, կրնանք աս խնդրոյն նկատմամբ ելած հակառակութիւնները երեք գլխաւոր ժամանակի միջոց բաժնել: Ա. Միջոցը կը բովանդակէ անկախութեան կռիւներուն ու սահմանադրութեան շինուելուն ժամանակը, որուն մէջ գերութեան ջնջուելուն կամ մնալուն վրայ երկայն վիճուեցաւ. աս վիճակը լինեցաւ որոշուելով որ նոյն խնդիրն իւրաքանչիւր առանձին տէրութեանց ներքին իրողութիւնը համարուի եւ համաժողովը չխառնուի: Բ. Միջոցը կը բովանդակէ Միսսուրի, Գեքսաս ու Գալիֆոռնիա նահանգներուն Գաշնակցութեան մէջ առնուելու ժամանակը, ուր երկայն կռիւներէ ետքը՝ Միսսուրեան գաշնիքով որոշուեցաւ որ Միացեալ նահանգաց կէսին մէջ գերութիւնը ըլլայ եւ կէսին մէջ չըլլայ: Գ. Միջոցը կը սկսի 1854ին Գընսըսի ու Նիպրըքէի օրինաբար հաստատութեամբ, որն որ Միսսուրեան գաշնիքը ջնջեց եւ գերութեան վիճակին մնալն ու չմնալը խնդրոյ տակ ձգեց: Եւ ասկէ ծագեցաւ հիմակուան քաղաքային պատերազմը:

Գ. Գերեաց վիճակն անկախութեան կողոյն ու սահմանադրութեան շինուելուն ժամանակը:

Ամերիկացիք գերութեան պատճառաւ իրենց հասած նախատինքներէն ազատելու համար, կ'ուզէն հաստատել որ գերութիւնը գաղթականութեանց մէջ իրենց կամաց հակառակ Անգղիայի կառավարութիւնը բռնի խոթած ըլլայ: Աս ջատագովութիւնն առաջին անգամ ճէֆֆերսըն երեւելի Ամերիկացին յառաջ բերաւ, Վերգինիայի սահմանադրութեան յառաջբանին մէջ, եւ պահանջեց որ նոյն անկախութեան հրովարտակին մէջ ուղղակի եւ բացայայտ դուրս: նոյն խօսքը հաստատելու համար՝ բերած պատճառն ան էր, որ գաղթականութեանց օրէնսդիրներուն՝ գերիներս խոթելու համար առաջարկած մաքսն Անգղիա չէր ուզած ընդունիլ: Սակայն աս պատճառն Ամերիկացուց աւելի հակառակ է՝ քան թէ նպաստաւոր: Վասն զի գաղթականներուն՝ գերեաց վրայ մաքս դնել ուղղուին վախճանը, գերեվաճառութիւնն արգելուլ չէր, այլ ուրիշ կողմանէ տուրքերը քիչ մը թեթեւցընել, եւ օտար երկիրներու վաճառաց վրայ մաքս դնելով՝ երկրին ներքին վաճառքներն ապահովընել: Ասոր դէմ կեցան Անգղիայի վաճառականք՝ որոնց ձեռքն էր նոյն ժամանակ գաղթականութեանց տուրեւաւոր, եւ տէրութեան բողոք ըրին: Անգղիայի կառավարութիւնն ալ իրենց կողմը բռնելով, գաղթականութեանց կառավարներուն խստիւ արգելեց որ աս մաքսին չհաւանին եւ խնդրոյն որոշումն իրեն վերապահեց: Բայց ետքէն տեսնելով որ աս պատճառաւ զանազան շփոթութիւններ կ'ելլեն, կուուոյն վերջ տալու մտօք՝ որոշեց որ դրսէն ներս մտած գերիներուն համար մաքս առնուիլը թող տրուի, բայց մաքսը գնողներն ու ոչ թէ ծախողները վճարեն: Աս որոշումը գերութեան տարածուելուն աւելի հակառակ քան թէ նպաստաւոր էր: Ուստի Անգղիա՝ միայն անոր համար կրնայ իրաւամբ բամբասուիլ, որ իսկզբան գերութեան սկսելուն դէմ չկեցաւ, ետքէն ալ նոյնը շահու եւ վաճառականութեան առարկայ մ'ըրաւ, եւ վերջապէս նաեւ օրէնքներով ալ հաստատեց:

Անկախութեան պատերազմին սկիզբներն արդէն բոլոր գաղթականութեանց մէջ գերութեան հակա-

ուակ հոգի մը երեւնալու սկսած էր. եւ աս նիւթիս մէջ գլուխ ու առջնորդ եղած էր Մեսսեչըսեդոս նահանգը: Աս երկրին մէջ յառաջագոյն գերեաց նկատմամբ գրուած օրէնքները սովորութեամբ պրեթէ ջնջուած էին: Յամի 1764 չէմն Օդիս գաղթականութեանց իրաւանց վրայ գրուածք մը հրատարակեց, որուն մէջ յայտնի կը զըուցէր թէ. Բոլոր գաղթականութեանց բնակիչները, ճերմակ եղեր են, Սեւ եղեր են, իբրեւ ազատ անգղիական հպատակ պէտք են ճանչցուիլ եւ հաւասար արտօնութիւններ վայելել: Աս գրուածքին պատճառաւ ետքէն եղած վիճաբանութեանց մէջ՝ յայտնի ըսուեցաւ թէ որչափ հակասական բան է, որ իրենք մէկ կողմանէ ազատութեան համար կուտան ժամանակ, մէկալ կողմանէ ուրիշները խիստ գերութեան տակ բռնեն: Ասոր համար քանի մը տարի ետքը, դատաստանական ընդհանուր ատեանը փորձ մ'ըրաւ գերի ներս խոթելը բոլորովին արգելուլ եւ գերեաց ազատութիւն տալ. բայց աս բանս նոյն ժամանակ ըստ մասին միայն յաջողեցաւ, վասն զի գերեաց ընդհանուր ազատութիւն տալը բոլոր գաղթականներուն միաբան գործակցութեամբ կատարուելու էր:

Աս նկատմամբ եղած առաջին գործողութեան սկիզբ ըրաւ 1774ին Ամերիկեան ըսուած ընկերութիւնը կամ նախախորհրդանոցը, Գաղութանոսթանաց իրաւանց Բիւնոսթան անուամբ գիրք մը հրատարակելով: Երկրորդ տարին անմիջապէս գաղթականութեանց համաժողովը հետեւեալ իմաստով յայտարարութիւն մը հանեց. Թէեւ մարդկային միտք ու բանաւորութիւն ունեցող անձ մը կարենայ կարծել որ Աստուած մարդկային ազգին մէկ մասին իր նմանակիցներուն վրայ բացարձակ իշխանութիւն տալու դիտաւորութիւն ունեցած ըլլայ. սակայն եւ այնպէս կրնան աս գաղթականութեանց բնակիչները Բրիտանական խորհրդանոցէն պահանջել որ ցուցնէ թէ ինքն ան իշխանութիւնն Աստուծոյ ընդունած է: Յայտարարութիւնն ասկէ կը հետեւցնէ՝ որ ուրեմն պէտք է բռնութեամբ Անգղիայի դէմ դնել. վասն զի, կ'ըսէ, առաջիկայ պատերազմը՝ բոլոր մարդկութեան օգտին համար է: Իսկ թէ մարդկութեան օգուտ ըսելով ինչ կը հասկընար, 1776ին Յուլիսի 4ին հրատարակուած անկախութեան հրովարտակը կը մեկնէ. Իբրեւ ստոյգ ճշմարտութիւն մը կը դնենք, կ'ըսէ, որ ամէն մարդիկ հաւասար ծնած են:

Անկարելի էր որ աս ընդհանուր բորբոքն աւանձին գաղթականութեանց վրայ ալ ազդեցութիւն չընէր: Մեսսեչըսեդոսի Սէյլըմ քաղաքը, 1774ին ճամայի գայէն նաւ մը եկաւ, ունեցած գերիները ծախելու համար. բայց տեղւոյն կառավարը մէջը մտնելով զանոնք ազատեց: Բէնսիլվէնիէի մէջ, 1780ին գերի ներս խոթելը ժողովքով մը բոլորովին արգելուեցաւ, եւ բոլոր սեւերուն ու անոնց սերնդոցն ազատութիւն տրուեցաւ: Նոյնն եղաւ չորս տարի ետքը

Գրեննգոգիզըրի մէջ: Արգիսիա ալ ասոնցմէ վար չմնաց: Ճէֆֆէրսոնին խորհրդովը 1778ին գերի բերելն արգելուեցաւ, ու յառաջագոյն գերեաց դէմ տրուած խիստ օրէնքները վերցուեցան: Նոր Անգղիա ու Նոր Ճերսի ալ քիչ մը ետքը Արգիսիայի օրինակին հետեւեցան, ներքին եւ արտաքին գերեաց վաճառականութիւնը խափանելով: Նոյնպէս Հիւսիսային Արոլինայի մէջ 1786ին գերեւաճառութիւնն իբրեւ քաղաքակրթութեան ու տէրութեան վնասակար հրատարակուեցաւ, եւ սահմանուեցաւ որ գերի մը ներս խոթելու համար հինգ սղեռլին տուրք վճարուի: Իսկ Հարաւային Արոլինա ու Գէորգիա չէ թէ միայն գերեաց ազատութիւն չտուին, այլ յառաջուան օրէնքները նորէն հաստատեցին: Աս երկու գաւառները մինչեւ հիմայ ալ գերութեան գլխաւոր ու սաստիկ պաշտպանները մնացին:

Միաբանեալ նահանգները Անգղիայէն ազատ հրատարակուելէն ետքը (1783), տեսնելով որ հին Գաշնակցութեան սահմանագրութիւնը նոր կազմուելու Գաշնակցութեան բաւական չէ, 1787ին Փիլադելֆիա դաշնաժողով գումարեցին՝ հին սահմանագրութիւնն աչքէ անցնելու եւ մէջէն քանի մը յօդուածներ փոխելու համար: Աս ժողովոյն վախճանը՝ Գաշնակցութեան վերջնական սահմանագրութիւն մը տալ չէր, այլ միայն նոր սահմանագրութեան մը գաղափարը շինել, որուն ընդունելութիւնն ու գործադրութիւնն առանձին գաւառաց հաւանութեանէն պիտի կախուէր: Իսկ աս հաւանութիւնը ձեռք բերելու համար դաշնաժողովն որոշեց որ ամէն գլխաւոր խնդիրներուն մէջ գաւառաց հետ զատ զատ դաշինքներ գրուին: Արդ Գաշնակցութեան սահմանագրութիւնը երեք այսպիսի դաշինքներու վրայ հիմնած է:

Առաջինը դրուեցաւ իւրաքանչիւր գաւառաց համաժողովոյն կամ խորհրդանոցին մէջ երեսփոխան ունենալու խնդրոյն վրայ: Գլխաւոր դժուարութիւնը Գաշնակցութիւնը կազմող փոքր ու մեծ տէրութիւնները գոհ ընելու վրայ էր: Փոքր տէրութիւնները վախնալով որ մեծ տէրութեանց առաւելութեամբ իրենց ազդեցութիւնը կը կորսնցնեն, կ'ուզէին որ իրենն յառաջուան եղածին պէս մնան, այսինքն իւրաքանչիւր նահանգ կամ տէրութիւն հաւասարութիւ պատգամաւորներ խաւրէ: Ընդ հակառակն մեծ տէրութիւնները կը պահանջէին որ խորհրդանոցին մէջ՝ տէրութեանց պատգամաւորները, չէ թէ ըստ գաւառաց, այլ ըստ առաւելութեան ստացուածոց եւ ըստ բազմութեան բնակչաց ըլլայ: Երբ որ ժողովքն աւելի մեծ տէրութեանց կողմն որոշում ընելու կը միտէր, փոքր տէրութիւնը ուզեցին բաժնուիլ: Աս հերձման առջեւն առնելու համար՝ մեծ տէրութիւնը տեղի տուին, եւ երկու կողմանք ալ միաբանեցան որ ծերակուտին մէջ պատգամաւորը ըստ տէրութեանց ըլլան, իսկ ստորին սենեկին մէջ՝ ըստ առաւելութեան ստացուածոց եւ բնակչաց:

Հազիւ թէ աս խնդիրը խաղաղութեամբ լուծուած էր, ուրիշ երկրորդ աւելի դժուարին խնդիր մը ծագեցաւ: Հարցուեցաւ որ ազգահամարին մէջ գերիններն՝ իբրեւ մարդ, թէ իբրեւ ստացուած պիտի համարուին: Հիւսիսային Կարոլինայի պատգամաւորն երկու կողմն ալ միաբանելու համար՝ առաջարկեց որ ազգահամարին մէջ բոլոր ազատներն առնուին. իսկ գերեաց՝ միայն հինգին երեքը: Երբ որ գերի չուզողներն աս բանս չընդունելով՝ կը պահանջէին որ բոլոր գերինները մէջն առնուին, Հիւսիսային Կարոլինա ըսաւ որ եթէ աս բանս հաստատուի, ինք Գաշնակցութեան մէջ չիմաներ, որով առաջին առաջարկութիւնն ընդունուեցաւ:

Երրորդ խնդիրն էր, որ արգելք համաժողովը նաւագնացութեան վրայ օրէնք դնելու եւ ներս խոթուած ու դուրս հանուած վաճառքներուն մաքսն որոշելու իրաւունք ունի: Հարաւային գաւառներն արգէն շատ ժամանակ յառաջ անգործ վաճառքներու տուրեւաւ կ'ընէին, ուստի իրենց վաճառքները Գաշնակցութեան կարգադրութեան տակ ձգել չէին ուզեր. ասկից զատ կը վախնային որ գերեաց գէմ ըլլողները՝ նոյնէն առիթ առնելով՝ գերեվաճառութիւնը կ'արգելուն: Արեւելեան գաւառները կ'ուզէին որ համաժողովը նաւագնացութեան նկատմամբ օրէնք դնելու իրաւունք ունենայ: Իսկ հիւսիսային գաւառները կ'ուզէին որ համաժողովը թէ նաւագնացութեան վրայ օրէնք դնելու եւ թէ վաճառաց վրայ մաքս հաստատելու իրաւունք ունենայ: Աս նիւթը քննելու համար գրուած յանձնարարական ժողովն որոշեց որ վաճառահանութեան (վաճառք դուրս հանելու) համար մաքս չորոշուի, բայց նաւագնացութեան նկատմամբ զանազան օրէնքներ դրուին, իսկ գերի բերելը մինչեւ 1800 թոյլ տրուի, ամէն մէկ գերւոյն համար 10 տոլար մաքս վճարելով: Թէպէտ աս որոշումը թէ ժողովքին մէջ ու թէ ժողովքէն դուրս մեծ ընդունելութիւն գտաւ, սակայն հարաւային գաւառները որոշ կերպով մը աս ալ մերժեցին եւ երկու կողման մէջի գժտութիւնն երթալով աճելու վրայ էր: Աերջապէս Հարաւային Կարոլինայի պատգամաւորին առաջարկութեամբն ասոր միաբանեցան որ հիւսիսային գաւառները յանձն առնուն գերի ներս խոթելու ժամանակին մինչեւ 1808 երկընցուիլը, հարաւային գաւառներն ալ՝ մէկալ նիւթերուն մէջ առնոց զիջանին: Ժողովոյն աս որոշումներէն, ինչպէս նաեւ ուրիշ քանի մը յօդուածներէն, յայտնի կ'երեւայ որ սահմանադրութիւնն աւելի գերութեան գէմ էր՝ քան թէ նպաստաւոր, թէպէտ գերութեան պաշտպանները զանազան թիւր մեկնութիւններով սահմանադրութիւնն իրենց կողմը մեկնել կ'ուզէին:

Անկէ ետքը երկու կողմնակցութիւնը մեծ գործունէութիւն կը ցուցնէին, ոմանք՝ ի նպաստ գերութեան, ոմանք՝ հակառակ: Գերութեան պաշտպան եղողները շատ անգամ փորձեցին մէջտեղաց վերցը-

նել համաժողովոյն ան որոշումները՝ որոնք գերութեան հակառակ կ'ելլէին, եւ ըստ մասին ալ յաջողուցին: Բայց հակառակորդ կողմն ալ անգործ չէր կենար: Ասոնք 1787ին Փիլադելֆիա հռչակաւոր Քրանքընին գահերիցութեամբն ընկերութիւն մը կազմեցին, որուն վախճանն էր, գերիններն ազատել: Նոյնպիսի ընկերութիւն մ'ալ Նոր Եորկ հաստատուած էր: Ասոնք, ինչպէս նաեւ Բենսիլվէնիէի ու Տէլլէյվէրի տարեկան ժողովքին անդամները 1790ին համաժողովոյն աղերսագիր մը առին, որուն մէջ կը հարցնէին թէ ժողովքը չիկրնար առերեւոյթ գժտարութեանց յաղթել ու գերութիւնը վերցընելով՝ գժտութեան եւ արգարութեան գործք գործել: Ասոր վրայ գերեաց խնդիրը համաժողովոյն մէջ անհնարին սաստկութեամբ յուզուեցաւ: Գերի չուզողները՝ գերութիւնն իբրեւ քաղաքակրթութեան, մարդկային ու բնական օրինաց գէմ կը ցուցնէին. իսկ գերութեան կողմնակիցները Հռոմայեցւոց եւ Յունաց օրինակներէն իրենց կարծիքը հաստատել կը ջանային: Աերջապէս որոշուեցաւ որ՝ Ա. Համաժողովը՝ գերի ներս խոթելը մինչեւ 1808 արգելելու իրաւունք չունի: — Բ. Գերեաց ազատութիւն տալը կամ անոնց հետ վարուելու կերպն որոշելը՝ իւրաքանչիւր նահանգաց ներքին իրողութիւններուն վերաբերեալ բան մ'ըլլալով, անոր վրայ որոշում ընելը համաժողովոյն չ'իշխար: — Գ. Սակայն՝ համաժողովն իշխանութիւն ունի Միաբանեալ նահանգաց քաղաքացիներուն արգելու, օտարականաց գերի հոգալու համար՝ Ամերիկացի գերիներով վաճառականութիւն ընելը: — Գ. Նոյնպէս օտար նաւերով Ափրիկէէն օտար նաւահանգիստ մը կամ Միաբանեալ նահանգներուն նաւահանգիստները գերի բերելը խափանել:

Պիտի շարունակութիւն:

ԱՇԽԱՏԱՆԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԳՐԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԳՐԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԳՐԱՆՈՒԹՅԱՆ

Ձոռն: — Գիտ, լիմ, ծով:

Աշխատանքներն ամենէն մեծ ու խորին մասը լեցուցած է ջուրը, որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ ջրածին ու թթուածին կազերուն խտացած ու կայլակածոր (կաթիլ կաթիլ վազող) վիճակը. եւ ինչպէս որ իր սկիզբը կազ կամ օգ է, նոյնպէս կրնայ տաքութեամբ նորէն բարակնալ, շոգի ըլլալ եւ ծաւալական օգ գտանալով՝ վեր ելլել, որն որ խտանալով՝ դարձեալ ջուր կ'ըլլայ, ու իբրեւ անձրեւ, ձիւն ու ցօղ վար կը թափի: Ասանկով ջուրը շարունակ բարակնալու եւ խտանալու կամ ելլելու եւ իջնալու փոփոխութեան մէջ կը գրտնուի, եւ իր այլեւայլ մասերն իրարու հետ կապակցութիւն մը կ'ունենան օգին միջնորդութեամբը: Աս ջրերուն շոգիանալն ամառուան մէջ ան աստիճանի սաստիկ է, որ 12 ժամու մէջ բոլոր ծովուն երեսէն ¹/₁₀ մասնաչափ ջուր կը պակսի: Եթէ երկիրքէն ինկած ջուրը հօդին երեսը մնար, երկրիս վրայ տարւան մէջ ²/₁₀ սանա-

չափ ջուր կը բարձրանար, սակայն գետինն ու անկերը վերէն իջած ջրին մէկ մեծ մասը շարունակ կը ծծեն ու հաստատուն մտմնոյ կը դարձնեն, իսկ մնացածն յայտնի ու ծածուկ ճամբաներով նորէն ծով կը խաւրեն: Ասկից հետաքրքրական խնդիր մը կը բացուի որ արգելօք երկրիս ընդհանուր ջուրը հետզհետէ կը պակսի, թէ նոյն կը մնայ կամ կ'աճի, բայց ասոր վրայ միտք հանդէսցնող դատաստան կամ որոշում դեռ չէ կրցած ըլլալ: Ստոյգ է որ ծովը զանազան կողմեր մանաւանդ Պարզիկ ծովուն մէջ, շատ տեղերէն քաշուեցաւ, այլ եւ մինչեւ հիմայ տղմուտ աւազ բերելով դիզելով՝ այլեւայլ ծովեզերեայ ցամաք երկիրներ կը շինէ, եւ Սիկիլիայի կղզւոյն քով նաեւ քարեղէն զանգուածներ կը գոյացնէ: Բայց նոյնչափ ստոյգ է որ ուրիշ դիւր ալ ծովը շարունակ երկրին մէջ յառաջ կը քալէ եւ շատ տեղեր ալ ամբողջ կղզիներ կ'լլելու կը սպառնայ, ինչպէս է Հելլոլանտ:

Ջուրն իսկզբանէ մինչեւ հիմայ երկրիս կազմիչ նիւթերուն գլխաւորներէն մէկն է, եւ մարդիկներուն ալ մեծամեծ, օգտակար ու անսնօրինելի ծառայութիւններ կ'ընէ, զովարար եւ առողջարար աղբիւրները սնուցանելով, զանազան կենդանիներ բխելով, հողը պտղաբեր ընելով, վաճառականութիւնը դիւրիւնցնելով եւ այլն: Աս ու ասոնց նման պատճառներու համար է որ գրեթէ ամէն երեւելի քաղաքները ջրի քով շինուած են: Ափրիկէի եւ ուրիշ տեղերուն աւազուտ անապատներն անանկ անբեր ու ահրելի վիճակի մէջ չէին մնար, եթէ աս բարերար հիւթը միշտ վայելէին:

Երկրիս վրայի ջրերն ընդհանրապէս իրարու հետ հաղորդակցութիւն ունին. բայց իրենց զանազան հանգամանքը մտածելով, կրնանք երկու գլխաւոր մաս բաժնել, որոնց մէկն է՝ ցամաքի մէջ բխած ու ըստ մեծի մասին անոյշ ջուրը, եւ մէկալը՝ ցամաքն արտաքուստ պատող համատարած, դառն ու աղի ջուրը, որ է ծով:

Ա. Անուշ ջուր:

Երկրիս վրայ ուր որ գետնէն դուրս ջուր մը կը բխէ, կ'ըսուի Աղբիւր, Աղբիւրակն, որոնց ջուրն ընդհանրապէս անոյշ, ուստի եւ խմելու եւ կերակուր եփելու յարմար է: Ամենամաքուր ջուր մը՝ ինչ եւ իցէ խառնուրդէ ազատ պիտ'որ ըլլայ, այսինքն՝ համ, հոտ ու դոյն պիտի չունենայ. բայց աս մաքրութեան մէջ դժուարաւ կը գտնուի: Աղբիւրները կամ Մշտաբուխ են, կամ Թեթաբուխ (երբեմն երբեմն բխող): Աղբիւրներուն մէջ կայ ցուրտ, դաղջ ու տաք: Երբ որ բխած ջրերուն հետ շատ հանքային նիւթեր խառնուած են, կ'ըսուի Հանքային աղբիւր կամ Բովաջուր: Աղբիւրներէն վազած քիչիչէկ ջրերը կ'ըսուին Առու կամ Առակ. ասոնց շատը մէկտեղ կը գոյացնեն Գետակներ, որոնց միաւորութիւնը մեծ ու միջակ Գետեր կը կազմեն: Բայց ոչ ամէն գետերն աղբիւրներէ կը բխին, հապա շատ հեղ ձիւնալեռանց ու սառնալեռանց հալած ջուրն ալ անոնց պատճառ կ'ըլլայ:

Գետերը հասարակօրէն բարձր լեռներու վրայ բխելով, շատ հեղ կը պատահի որ սաստկութեամբ ու

խոխոջելով վերէն վար թափին: Աս դործողութիւնն ու տեղը կ'ըսուի Սահանք, Ջրվէժ. իսկ եթէ ժայռերու վրայէն է, Գարավազ, ինչպէս է Հայաստանի Երասխ գետին քարավազը, որուն հիմայ Էրէսպար կ'ըսեն: Ջրվէժներն երկրիս վրայ շատ տեղեր կան. բայց ամենէն հռչակաւորները՝ Հիւսիսային Ամերիկա Նիւակարա գետին ջրվէժը, եւ Զուիցցերի Շաֆհալէնի մօտ ու Շուէտ Թուրսեգգայի քով եղած սահանքներն են:

Գետերուն մէջ գլխաւոր կ'ըսուի ան գետը, որն որ զանազան վտակներ ու կողմագետներ ընդունելով, մինչեւ մեծ ծով կը վազէ: Գետերուն իրարու հետ խառնուած տեղը՝ Գետախառնուածք կը կոչուի: Ան գետեղըր աջ կ'ըսուի, որն որ գետն ի վար իջնողին աջ կողմը կ'իջնայ. իսկ ձախ դին ինկածն է ձախ գետեղը:

Գետերուն ընթացքին մէջ քանի մը մտադրութեան արժանի բաներ կան: Գետի մը երեսի ջուրն աւելի շուտով կը վազէ՝ քան թէ յատակի ջուրը. որովհետեւ վարինին ընթացքը գետնին խորաբարտութենէն ու վրայի ջրերուն կոխելէն կ'արգելուի: Գետը շարունակ իր ճամբան կը փոխէ, քովի եզերաց մեկուն հողը կրծելով, քարն ու սունկը փլցնելով եւ ուրիշ եզերաց վրայ դիզելով, մինչեւ որ սպառած մը հանդիպի ու գետոյն մշակներ ալեացը դէմ դնէ: Ուր որ գետին յատակը շատ վեր ըլլալով՝ ջրին խորութիւնը քիչ է, կ'ըսուի Ծանծաղ (*շղ). ասանկ տեղ մը անցի դարձի ալ ծառայէ նէ՝ Հուն (կէլէթ) կ'անուանուի: Իսկ երբ որ յատակին խորտուրդ կամ ծամածուռ ըլլալէն՝ գետին ջուրը կը դառնայ ու շրջան կ'ընէ՝ կ'ըսուի Պտոյտ: Գետին ծով թափած տեղը կ'ըսուի Քերան կամ Գետաբերան: Շատ անգամ մէկ գլխաւոր գետը ծով թափուելու մօտ կամ ալ աւելի յառաջ այլեւայլ ձիւղերու կը բաժնուի, որոնք կ'ըսուին Առաջք եւ կամ նաեւ Առակ: Գետաբերանին քով բաժնուած առաջքներուն մէջտեղը աւազին ու գայռին դիզուելով՝ հասարակօրէն երեքանկիւնի կղզիներ կը գոյանան, որոնք իրենց ձեւին համար Տելլա եւ կամ նաեւ Միջագետք կամ Գետամէջք կ'ըսուին: Գրեթէ բոլոր Ստորին Եգիպտոս Նեղոս գետին աս կերպով ճղճղկելէն յառաջ եկած է:

Գետ մը նաւելի կ'ըլլայ ջրին շատութենէն կամ յատակին յարմարութենէն: Գետի մը նաւարկութեան արգելքները կը վերցուին՝ յատակը փորելով կամ գետեղերը շիտկելով. բայց ուր որ ասոնք կարելի չեն, գետին մէկ եզրէն մինչեւ մէկ ուրիշ տեղը նոր ճամբայ բանալով՝ ջուրը հոն կը դարձնեն ու հոնից կ'անցնին. ասիկա կ'ըսուի Ջրանց, Ջրեջր, որն որ Աերնադուռ կամ Սահանք ըսուած դուռ մ'ալ կ'ունենայ՝ ջուրը թող տարու եւ արգելելու համար: Շատ անգամ գետերն իրարու հետ կապելու եւ կամ հաղորդակցութիւնը դիւրիւնցնելու վախճանաւ ալ ասանկ ջրանցքներ կը բանան:

Երկրիս ամենէն մեծ գետերն Ամերիկայի մէջ են, ինչպէս Ամազոնաց գետ կամ Մարանոն, Օրենուքոյ, Լաբլադա (Արծաթագետ), Միսսիսիբի եւ այլն: Ասիայի գետերուն մեծերն են Օպի, Ենիսէյ, Գանգես, Ինդոս,


Եփրատ, Տիգրիս եւ այլն: Եւրոպայիներն են Վոլկա կամ Էլթիլ, Գանուբ, Ռենուս, եւ այլն: Ափրիկէիներն են Նեղոս, Սենեկալ, Սեւ դեո եւ այլն:

Վաղուն ջրերուն մէկ երեւելի ճիւղն ալ Ջերմուկները կամ Ջերմաջուրներն են, որոնք պղպղակելով դեռալը բխեն, դանազան հիւանդութեանց ատեն իբրեւ բաղնիք կամ իբրեւ առողջութեան աղբիւր կը գործածուին ու ծանրակշիւ ծառայութիւններ կ'ընեն: Ասոնց մէջ տեսակ տեսակ հանքային նիւթեր խառնուած են, ինչպէս Երկաթ, Ծծումբ, Բորակ, Ալ եւ այլն: Իրենց սաւքութիւնը՝ դեռնի տակի հրային զօրութենէն կը կարծուի: Ասոնցմէ ոմանք ան աստիճանի տաք են, որ միշտ կ'եռան: Ծանօթ ջերմակներուն մէջ ամենէն տաքերը՝ Խալանա կղզւոյն վրայ են: Եւրոպայի երեւելի ջերմակները 55էն մինչեւ 100 աստիճան տաքութիւն ունին: Կէկ քանի հատին վրայ աս զարմանալի յատկութիւնը կը տեսնուի, որ ձմեռն աւելի տաք կ'ըլլան՝ քան թէ ամառը. ոմանք ալ լուծուած կրային մասեր ունենալով, իրենց մէջ գրուած նիւթերուն վրայ քարեղէն կեղեւ մը կը դոյանայ եւ կամ նաեւ բարբոս կը քարանայ:

Երբ որ գետնէն բխած ջրերն իրենց ընթացքին մէջ խորունկ տեղոյ մը կը հանդիպին, ու անկից դուրս ելլելու ծակ մը չեն գտներ, հոն ժողոված կը մնան ու կ'ըսուին Լիճ. եթէ շատ մեծ են՝ Ծովակ, Լճածով, իսկ եթէ պզտիկ են՝ Լճակ: Ասոնք ցամաք երկրին համեմատութեամբ գրեթէ այնպէս են, ինչպէս որ կղզիները ծովուն համեմատութեամբ, ուստի եւ Լճերը կըրնանք երկրին ջրեղէն կղզիները կոչել: Լճերը զանազան կարգի կը բաժնուին: Ա. Ոմանք Գաղտաբուխ են, այս ինքն իրենց թէ՛ ընդունած եւ թէ՛ խաւրած ջուրն արտաբուս յայտնի չիտեսնուիր. աս տեսակները խիստ քիչ ու պզտիկ են, զոր օրինակ Հռոմի քով Ալպանոյի լիճը, Մակեդոնի քով Արէնտ լիճը: Բ. Գետաբուխ, որոնց ընդունած ջուրը չ'երեւար, բայց իրենք իբրեւ թէ իրենցմէ մեծ կամ պզտիկ գետեր կը բխեն. աս լճերը խիստ բարձր գիւղը ունին, որոնցմէ շատ գետեր իրենց սկիզբը կ'առնեն, զոր օրինակ Միսիսիբի եւ այլն: Գ. Ջրվող, Ջրախուլ, որոնք յայտնապէս մեծ ու պզտիկ գետեր կ'ընդունին, բայց նոյն ջուրը կարծես թէ կը պահեն ու դարձեալ երեւելի կերպով մը դուրս չեն խաւրեր. ասոնց մէջ ամենէն նշանաւորն է Կասպից ծովը, որուն մէջ շատ մեծ գետեր կը մտնեն, եւ որմէ գետակ մ'ալ չիվաղեր, նմանապէս Արալ լիճը, Մեռեալ ծով, Վանայ ծով, Ռովիայ ծով եւ այլն. ասանկներուն ջուրը կէս մը գաղտնի ծամբաներով ուրիշ տեղ կ'երթայ, կէս մ'ալ շագի դառնալով կը պակսի: Գ. Գետանցիկ, որոնց մէջ տեսանելի կերպով թէ՛ գետ կը մտնէ եւ թէ՛ իւրենցմէ դեռ կ'ելլէ. այսպէս են Պայգալ, Լատոկա, Օնեկա լճերը: Տեսակ մ'ալ գրեթէ լիճ կայ, որոնք տափարակ գետաբերաններու վրայ ջրերուն տարածուելէն կը գոյանան, շատ ծանծաղ կ'ըլլան ու ծովի հետ հաղորդութիւն ունին: Խոտլացիք ասիկա Լակոնա կ'անուանեն, եւ մենք՝ Ծովալիճ կամ Խաղ: Այսպէս է Վենետիկ

կի քով, Ամերիկա՝ Մեքսիկոյի ծովածոցը, Գերմանիա՝ Վայքսէլ գետին բերանը եւ այլն: Լճերուն ամենէն մեծերն Ասիայի մէջ են, որուն ամենամեծն է՝ Կասպից ծովը. Հիւսիսային Ամերիկայինը՝ Վերին լիճ, Եւրոպայինը՝ Լատոկա, եւ Ափրիկէինը՝ Չագ: Լճերուն մեծ մասն աւնոյշ ջուր ունի. բայց կան աղի (Կասպից ծով) ու նաեւ դառն (Ռովիայ ծովակ) լճեր:

Մնացածն ուրիշ անգամ:



Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն

Դիտարկեալ Ռյուրը:

Աշուն օր մը, երբ որ երկնից պայծառութիւնը, երկիրը ծածկող զանազան պտուղները, ծառերուն դունատելու սկսող տերեւները, եւ տարւոյն նոյն եղանակին քաղցր՝ բայց թարշամելու վրայ եղող գեղեցիկութիւնները՝ մարդուս միտքը նկատութեան կը հրաւիրեն, դեղեցիկ ու նկարագեղ կողմ մը պտըտելու ելած էի: Այնչափ քաղցի, մինչեւ որ նոր տեղեր տեսնելու հետաքրքրութիւնս՝ յոգնութեան տեղի տալով, մամուս պատ ժայռի մը վրայ նստեցայ, ուր ծառերէն թափուող տերեւներուն խարշափը, արծաթափայլ առուակի մը ջրերուն կարկաչունը, հեռուոր քաղաքին դղրդիւնը վրաս նիրհ մը բերին, եւ քունը շուտ մը աչքին տեսութեանէն յափշտակեց չորս կողմն պատող զմայլեցուցիչ առաւրիաները եւ մտքէս ցրուեց անոնց վրաս ազդած քաղցր խորհրդածութիւնները:

Կէկէն ինք զենքս ընդարձակ ու լայնատարած դաշտավայրի մը վրայ գտայ, որուն մէջտեղը՝ մինչեւ նոյն ատեն տեսած կամ երեւակայած լեռներէս աւելի բարձր Լեռ մը կը բարձրանար: Լեռը մարդկան արտաբոյ կարգի բազմութեամբ մը ծածկուած էր, որոնք ըստ մեծի մասին երիտասարդ էին. ասոնցմէ շատերը սաստիկ եռանդ ցուցնելով՝ յառաջ կ'երթային ու Լեռնէն վեր կ'ելլէին, թէեւ ծամբան շատ տեղ խիստ առապար ու դժուարամտոյց էր: Միտ դրի որ Բլըէն վեր մագլելու նոր սկողները կը կարծէին որ գագաթէն շատ հեռու չըլլան. բայց սրչափ որ աւելի յառաջ կ'երթային, այնչափ ալ առջեւին նոր բլուրներ կը կանգնուէին, եւ յառաջագոյն իրենց տեսած ամենէն բարձր բլրոյն գագաթին՝ ուրիշ բլրոյ մը ստորոտին պէս կ'երեւար. մինչեւ կը նշմարէին որ բուն Լեռը՝ ամպոց մէջ կը կորսուէր:

Երբ որ վարմացմամբ աս բաները կը գիտէի, մէկէն առջեւս բարեկամական դէմքով Ուսուցիչ մ'ելաւ, եւ առանց ինձի ատեն թող սալու որ սլ ըլլալը հարցրնեմ, Առջեւդ տեսած Լեռդ, ըսաւ, Գիտութեան Բլուրն է: Անոր գագաթին վրայ կանգնուած է Ճշմարտութեան տաճարը. որուն դուրսն ամպերէն վեր կը բարձրանայ, եւ երեսը լուսափայլ քօղով մը ծածկուած է: Նկատե՛ անոր հետամուտներուն յառաջագիմութիւնը. լուռ կեցիք եւ մտադիր եղիք:

Խեղ մը բան դիտելէն ետքը, աչքս դարձեալ Լեռնէն վեր մագլող բազմութեան վրայ դարձայ: Նոյն

բազմութեան մէջ գեղեցիկ տեսլեամբ ու սուր աչքով երիտասարդ մը տեսայ, որուն անունը Հանճար էր, եւ կերպարանաց ու շարժմանց վրայ սէզուութիւն ու անհաստատութիւն մը կ'երեւար: Արծուի մը պէս Լեռնէն վեր կը խոյանար, այնպէս որ բոլոր ընկերները նախանձով ու զարմացմամբ ետեւէն կը նայէին: Բայց ընթացքը միօրինակ չէր, եւ շատ անգամ մէկէն արշաւանքը կը դադրեցնէր: Երբ որ կը տեսնէր թէ Զուարճութիւնը Հովտին մէջ կը ճեմէ, անմիջապէս կ'երթար անոր հետեւողներուն մէջ կը խառնուէր: Երբ որ Ամբարտաւանութիւնն անդունդին քովը կեցած՝ զինքը նշանացի կը կանչէր, շուտ մը հրակիրին հետեւելով, դէպ ի երեւուն եղբը կը յառաջանար: Մեծ հաճութիւն կ'իմանար՝ անսովոր ու չփորձուած շաւիղներէ քալելու, եւ շիտակ ճամբէն դուրս այնչափ շատ արշաւանքներ կ'ընէր, որ շատ անգամ իր տկարագոյն ընկերներն իրմէ յառաջ կ'անցնէին: Միտ դրի որ Մուսայք առանձին սիրով մը իրեն կը նայէին, իսկ Ճշմարտութիւնը շատ անգամ ճակատը կը կնճուէր ու երեսը մէկդի կը դարձնէր:

Հանճարն այսպէս իր զօրութիւնը պարապ տեղ աւելորդ արշաւանքներով սպառած ատեն, անկից բուրովին տարբեր կերպարանքով ուրիշ Անձ մը տեսայ, որուն անունն էր Փոյթ: Ասիկայ կամաց՝ բայց անդադար քալելով՝ յառաջ կ'երթար, աչուրները Լեռան գաղաթը սեւեռած, եւ ընթացքը խափանող ամէն մէկ քարը համբերութեամբ մէկդի առնելով, մինչեւ որ վերջապէս իրմէ շատ ետ մնացին իսկզբան իր կամաց ու աշխատակց ընթացքը ծաղրողներէն շատերը: Իրօք ալ խիստ քիչէրը կային, որ միօրինակ ու անընդհատ հաստատութեամբ Լեռնէն վեր ելլէին. որովհետեւ թող ճամբուն դժուարութիւնը, խել մը Յանկութիւններ, Վիքքեր ու Զուարճութիւններ զիրենք անդադար կը հրապուրէին ճամբէն շեղելու. եւ երբ որ մէյ մը անոնց տեղի կու տային, ալ բաւական զօրութիւն չէին ունենար դէմ դնելու, եւ թէպէտ շատ անգամ ետ կը դառնային, ձգած շաւիղին կը մոնէին, բայց անոր դժուարութիւնները միշտ աւելի ծանր կու գային իրենց, Բլուրն աւելի անհարթ ու դժուարամտոյց կ'երեւար, առողջարար ու զովացուցիչ պտուղները՝ բարկ ու անհամ կու գային, միշտ աւելի տկար ու վատակարբէկ երեւոյթ մը կը ստանային, եւ ոտուրնին ամէն փոքր խոչընդոտին կը գայթէր:

Չարմացմամբ տեսայ որ Մուսայք՝ որոնց գործքը պէտք էր ըլլալ Լեռնէն վեր ելլելու ջանացողները զուարճացնել ու քաջալերել, շատ անգամ Զուարճութեան հովանոցներուն տակ երգելու կը զբաղէին, եւ Վրից հրակրներէն հրապուրուողներուն կ'ընկերանային: Բայց հազիւ քիչ մը տեղ անոնց հետ կ'երթային, եւ միշտ զիրենք թող կու տային, երբ որ Բլուրն աչուրներնուն առջեւէն կը կորսուէր: Ան ատեն Բռնաւորք իրենց դժբախտ դերիներուն շղթաները կը կրկնապատկէին, եւ առանց դժուարութեան զիրենք Տգիտութեան կամ Թշուառութեան բնակարանները կը տանէին:

Ճշմարտութեան հետամուտները Գիտութեան

շաւղէն հեռացնելու ջանացող անհամար միլոնացուցիչներուն մէջ՝ մէկը կար, որն որ արտաքուստ այնպէս տկար կ'երեւար, եւ այնչափ թուլութեամբ ու մեղմով մարդ որսալու փորձ կ'ընէր, որ զինքն ամենեւին մտադուրութեան արժանի չէի սեպեր, եթէ չորս կողմը դժբախտներու մեծ բազմութիւն մը շտեմնէի, զորոնք անզգալի կերպով իր շղթաներուն զարկած էր: Ասիկայ Մեղկութիւնն էր, որն որ յայտնի թշնամութիւն չէր ընէր, եւ ոչ իսկ փորձ կը փորձէր Լեռն ելլողները շաւղէն դուրս հանելու, հապա բաւական կը համարէր անոնց ընթացքն ու յառաջադիմութիւնն ուշացնել, եւ չկրնայով զիրենք ստիպել որ դիտաւորութիւննին բուրովին մէկդի ձգեն, կը համոզէր որ կատարումը յապաղեն: Իրեն դպչելը թմբեցուցիչ ենքեղեւի դպչելու պէս ազգեցութիւն մը կ'ընէր, այնպէս որ իրեն շատ մօտեցողները բուր զօրութիւննին կը կորսնցնէին: Իր դժբախտ գերինները տակաւին երեսնին դէպ ի տաճարը կը դարձնէին եւ միշտ կը յուսային որ կարենան հոն հասնիլ, բայց կարծես թէ ոտուրններուն տակէն դեռնիք կը սահէր, եւ կեցած տեղերնէն շարժելին իմանալէն յառաջ՝ իրենք զիրենք Լեռան ստորտը կը գտնէին: Իրենց կերպարանաց վրայ իսկզբան տեսնուող զուարթ հանդարտութեան՝ հետզհետէ տխուր նուաղութիւն մը կը յաջորդէր, որն որ երթալով աւելի կը մթաղնէր, մինչեւ որ Արհամարհութեան հեղեղը կը հասնէին: Նոյն հեղեղին աղօտ ու ծանրաշարժ ջրերը՝ զորոնք երբեք քաղցր սիւք մը վէտ վէտ չիծծացնէր, որոնց երբեք կենդանութիւն չիտար կարկաչին մը, վերջապէս մեռեալ ծով մը կը թափէին, ուր ճամբորդները սարսափմամբ կ'արթննային, եւ շուտ մը նոյն Մուսայութեան ջրերուն մէջ կը թաղուէին:


Գիտութեան շաւղէն դժբախտ դատալքներուն մէջ՝ ետ դառնալու ամենէն նուազ կարողութիւն ունեցողներն՝ աս Մեղկութեան հետեւողներն էին: Յանկութեան եւ Վրից գերինները շատ անգամ՝ իրենց շարտահարիչներուն քնացած կամ անմտադիր եղած ժամանակը՝ կրնային փախչիլ ազատիլ: Իսկ Մեղկութեան բռնակալութիւնը հաստատուն ու մշտատեւ կ'ըլլար. իր գերինները խիստ քիչ անգամ կարող կ'ըլլային իրեն դէմ դնել, դիմադրութիւն իսկ անօգուտ կ'ըլլար:

Այս ամենայն ազէկ մը նկատելէն ետեւ, աչքը՝ Լեռան գաղաթը դարձուցի, ուր օդը միշտ ջինջ ու պայծառ էր, շաւիղը դափնիներով եւ ուրիշ մշտադալար տնկերով հովանացած, եւ Գիտութեան դէմքէն ծագող պայծառ լուսաւորութիւնը՝ կարծես թէ իր հետամուտները շքեղ փառօք կը պատէր: Երանի՛ անոնց, ըսի, որոնք կարող կ'ըլլան աս Լեռան վրայ ելլել: — Բայց արտաքոյ կարգի եռանդեամբ աս խօսքը զրուցած ատենս, տեսայ որ քովս Գիտութեանէն աւելի զուարթ դէմքով եւ աւելի պայծառ լուսով Մէկը կեցած էր, որն որ սիրալիք աչուրներով ինձի նայելով, Աւելի երանի՛ անոնց, ըսաւ, զորոնք Առաքինութիւնը Բերկրութեան բնակարանը կը տանի: — Ի՛նչ, գոչեցի, ուրեմն Առա-

քինութիւնը Հովտին մէջ կը բնակի: — Իս Հովտին մէջ ալ կը գտնուիմ, պատասխանեց, Աեւն ալ կը լուսաւորեմ: Գեղաքին իր աշխատութեանց մէջ կը գուարթացընեմ, եւ իմաստնոյն վտեմ խորհուրդներ կ'ազդեմ: Քաղաքացւոց բազմութեան մէջ կը խառնուիմ, եւ անապատական իր խրճիթին մէջ կ'երջանկացընեմ: Իմ ազդեցութեանս տեղի տուող ամէն մէկ արտին մէջ տաճար մը ունիմ, եւ ինծի բաղձացողին՝ միշտ ներկայ եմ: Գիտութիւնը կրնայ զքեզ բարձրացընել. բայց ես միայն կրնամ երջանկութիւն տալ քեզի:

Առաքինութիւնն այսպէս խօսած ատեն, բազուկներս դէպ իրեն երկընցուցի, բայց այնպիսի սաստիկութեամբ, որ քնէս արթնեցայ: Չորս կողմն ցուրտ ցօղ մը կ'իջնար, եւ իրիկուան սոււերներն ամէն դի կը տարածուէին: Աճապարեցի տուն դարձայ, եւ բալըր գիշեր լուսութեամբ ու տեսածներուս վրայ մտածելով անցուցի:

Էջիէ:



Բ Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Այրեւոյ թնական երեւոյթներուն յոժոտնը:

Քիմիական գործողութիւններ՝ իբրև ջերմութեան աղբիւր:

120. Ածխոյ կրակը՝ աղէկ մը վառելէն ետքը՝ ինչո՞ւ կաս կարմիր կ'ըլլայ: — Ասան զի ածուխին բոլոր արտաքին երեսն այնպէս կատարելաւ տաքցած կ'ըլլայ, որ ամէն մէկ մասն օդոյն մէջի թթուածնին հետ շուտով կը միանայ:

121. Ի՞նչ պատճառի համար ածխոյ կրակ մը վառելու սկսած ժամանակ՝ վրայի կողմը՝ սեւ, իսկ տակի դին՝ պայծառ կը վառի: — Ասան զի ածխածինն օդին թթուածնին հետ միանալու համար՝ ջերմութեան մեծ աստիճան կը պահանջէ: Ասկից կը պատճառի որ ածուխին տակի կողմը՝ ջերմացած ըլլալով, թթուածնին հետ կը միանայ ու պայծառ կը վառի. ուր որ վրայի կողմը պաղ ըլլալով, չիվառի ու սեւ կը մնայ:

122. Ի՞նչ է մուրը: — Արբելի մարմնոյն չայրած ածխածինը, որն որ հաստատուն զանգուածէն բաժնուելով՝ ջերմ օդին հոսանքովը ծխանին մէջէն վեր կը բարձրանայ:

123. Ի՞նչ է ծուխ: — Չայրած ցնդական նիւթեր, որոնք այրելի նիւթէն բաժնուելով՝ ջերմ օդին հոսանքովը ծխանէն դէպ ի վեր կը բարձրանան:

124. Ի՞նչ պատճառի համար նոր վառելու սկսող ածխոյ կրակէն՝ աւելի շատ ծուխ կ'ելլէ, քան թէ աղէկ բռնկած կրակէն: — Ասան զի ածուխը վառելու նոր սկսած ժամանակ՝ այրելով սպառել կըրցածէն շատ աւելի ցնդական նիւթեր կը բաժնուին իրմէ, որոնք իբրև ծուխ վեր կը բարձրանան:

125. Իսկ աղէկ վառուած կրակէն ինչո՞ւ քիչ ծուխ կ'ելլէ: — Ասան զի ածուխին բոլոր արտաքին երեսն այրելու վիճակի մէջ կը գտնուի, եւ անոր համար ալ իրմէ բաժնուող ցնդական նիւթերուն խիստ մեծ մասը կը բռնկի, որով եւ քիչ ծուխ կը կազմուի:

126. Ի՞նչ բանի համար թուղթը փայտէն աւելի շուտ կ'այրի: — Ասան զի թղթին կազմութիւնն այնչափ հոծ ու խիտ չէ, որուն համար ալ իր կաղմիչ մասունքն աւելի դիւրութեամբ ջերմութիւնն իրենց մէջ կ'ամփոփեն:

127. Ի՞նչ բանի համար փայտը հանքային ածուխէն աւելի շուտ կ'այրի: — Ասան զի փայտը հանքային ածուխին պէս պինդ չէ, եւ ըստ հետեւորդի իր ասարները դիւրաւ իրարմէ կը բաժնուին ու կը տաքնան:

128. Ինչո՞ւ կրակ մը վառել ուզած ատեննիս՝ տակը թղթի կտորներ կը դնենք: — Ասան զի թուղթն (իր թղլ կազմութեան պատճառաւ) աւելի շուտով կրակ կ'անուռ:

129. Ի՞նչ պատճառի համար թղթին վրայ փայտ կը դնենք: — Ասան զի փայտն աւելի խիտ ըլլալով, թղթէն աւելի երկայն կ'այրի, ուստի եւ իր բոցն ածուխին հետ աւելի երկայն ժամանակ շոշափման մէջ մնալով, զանիկայ կը ջերմացընէ ու կը բռնկցընէ:

130. Թուղթն առանձին առանց փայտի՝ ի՞նչ բանի համար ածուխը բռնկցընելու բաւական չ'ըլլար: — Որովհետեւ թուղթն այնպէս շուտ կ'այրի, որ իր բոցն ածուխին հետ բաւական երկայն ատեն շոշափման մէջ չիմնար, որով եւ չիկրնար բռնկցընել:

131. Ի՞նչ բանի համար փայտն առանց տաշեղի, յարդի կամ թղթի չիկրնար ածուխը բռնկցընել: — Ասան զի փայտը խիտ ըլլալով՝ վառելու համար հարկաւոր եղածին չափ ջերմութիւն չիկրնար ընդունիլ լուցափայտի մը տկար բոցէն:

132. Ի՞նչ պատճառի համար փայտը զածուխը չիկրնար բռնկցընել, երբ որ անոր տակը դրուելու տեղ՝ վրան կը դրուի: — Ասան զի բոցը միշտ դէպ ի վեր կ'ելլէ. անոր համար փայտն ածուխին վրայ որ դրուի, տակը գտնուող այրելի նիւթոյն հետ շոշափման մէջ չիկրնար մտնել:

133. Ինչո՞ւ համար կրակ վառելու ժամանակնիս՝ կրակը կասկարային տակէն կու տանք: — Որպէս զի բոցն այրելի նիւթին մէջէն անցնելով, կարող ըլլայ նոյնը տաքցընել: Թէ որ կրակը վրայի կողմէն բռնկցընել ուզէինք, բոցն իր տակը գտնուող այրելի նիւթոյն հետ շոշափման մէջ չէր մտներ:

134. Ինչո՞ւ համար ածխաքարն (հանքային ածուխն) այնպէս ընտիր այրելի նիւթ մըն է: — Որովհետեւ մէջը շատ առատ ածխածին ու ջրածին կազ կը բովանդակէ, խիտ ու այրելու յարմար կերպով:

135. Ի՞նչ պատճառի համար քոֆն ու հասարակ ածուխը՝ ածխաքարէն շուտ կրակ կը կտորնի: — Ասան զի առաջիններն աւելի ծակտիք ունին եւ այնչափ խիտ ու հոծ չեն. որուն համար աւելի դիւրաւ այրման վիճակի մէջ կրնան մտնել:

136. Ինչո՞ւ քոֆն ու հասարակ ածուխը՝ ածխաքարէն թեթեւ են: — Ասան զի ծակտիքներով լեցուն են, որոնց մէջէն առաջին անգամ այրած ատեննիս՝ խել մը կազեր եւ որով ջնդական մասեր դուրս ելած են:

137. Ինչո՞ւ համար քարն ածուխին պէս այրելու չիգար: — Ասան զի մէջն այրելու յարմար տարրեր չունի. ան նիւթերը՝ որոնցմէ բաղադրուած է, հասարակօրէն արդէն թթուածնի հետ միացած, որ է ըսել՝ այրած կ'ըլլան:

138. Ի՞նչ բանի համար թաց նիւթը չիվառի: — Ասան զի մարմնոյն խոնաւութիւնը թող չիտար որ օդին թթուածնին այրելի նիւթոյն հասնի: Բ. Ասան զի թաց նիւթոյն ջուրը շոգոյ փոխուելով՝ կրակէն ջերմութիւնը կ'ընկղմէ կամ իրեն կը քաշէ:

139. Ինչո՞ւ համար չոր փայտը դալար փայտէն աղէկ կը վառի: — Ա. Ասան զի տաքութեան ամենեւին մէկ մասը՝ ջրոյն շոգի փոխուելովը՝ չիկորսուի: Բ. Ասան զի փայտին ծակտիքն օդով լեցուն ըլլալով, առատ թթուածն կը մատակարարէ կրակին:

140. Արակին վրայ աղ որ նետենք՝ ինչո՞ւ կը շտապէ ու կը ճարճատէ: — Ասան զի աղին մէջ ջուր կայ. ուստի երբ որ աղը կ'այրի, ջուրը շոգի դառնալով՝ կ'ընդարձակի ու աղին բերեղները կը պայթեցընէ, որով լսած շտապէննիս կը պատճառի:

141. Այլի, փոսփորաթթու կիրի կամ աւշակի լուծուածով օծուած կամ պատած թուղթն ու փայտը ինչո՞ւ չեն վառի: — Ասան զի ամէն արկայիններն այրելի նիւթոյն մէջէն ելող ջրածինը կը բռնեն եւ օդին թթուածնին հետ միանորելը կը խափանեն:

142. Ի՞նչ է այլակ: — Այնպիսի նիւթ մըն է, որն որ հետը միացուցած թթու կը չէզոքացընէ: Ասանկ են՝ նազրոնը, կալին եւ աւշակը:

Ր Ե Ր Ո Յ Ա Վ Է Պ

Հ Ե Ղ Ի Ն Է

Այս, տիկին, պատասխանեց Հեղինե թոթովերով, զիս ձեր բովէն կը հանէք: Պէտք է որ գրուի ճշտեմ:

Այսպիսի հեղ պատասխանեց մը վրայ տիկինը շատ զարմացաւ, եւ խօսքն աս կերպով յառաջ տարաւ: Շատ կը ցաւիմ ձեզի այսպիսի տխուր լուր մը տարուս համար. բայց ամուսնոյս կամեցը դէմ չեմ կրնար ընել:

— Ներեցեք, տիկին, եթէ մէկէն այլ պլուրթիւն ցուցուցի: Սեպուհն այնպէս կ'ուզէ. պէտք է որ հնազանդիմ, թէպէտ եւ չեմ կարծեր որ իրեն անհաճոյ ըլլալու բան մ'ըրած ըլլամ:

— Հա՛. ասոր վրայ պէտք չէ որ զարմանաք. սեպուհն այսպէս առանց պատճառի տնէն հանած առաջին անձը դուք չէք:

— Ամենեւէն զարմանալու իրաւունք չունիմ, կրկնեց Հեղինե. միայն աս կ'աղաչեմ՝ որ ուրիշ տեղ մը գտնուած ժամանակ՝ ինձի վկայական մը տաք:

Աս քաղցը ու հեղ խօսքերը տիկինը սիրտը բորբոքով շարժելով, պատասխան տուաւ որ չէ թէ միայն սիրով աղէկ վկայական մը կու տայ, հասկա ձեռքէն եկած ամէն միջոցներն ալ կը բանեցընէ՝ իրեն յարմար տեղ մը գտնելու:

Աս խոստումն ու Պր. Ռիշարտոյէն եւ անոր ընտանիքէն գտնուելու ընդունելութեան վրայ ունեցած ապահովութիւնը բաւական եղան հանդարտեցընել զՀեղինե, որն որ շուտ մը գնաց Ատելին մօրեղբօրն իմացուց Մոնրօպէրեան ապարանքէն ելելէքը:

Օրիորդն անոր տունն ապաստանարան մը ինդրելէն յառաջ, աղիւի վաճառականն ինք իրմէ ըսաւ. Ասոր վրայ պէտք չէ որ վճատիք: Ուրախանալու ենք որ ձեր անկից ելելուն պատճառն ուրիշ բան չէ, բայց եթէ անանկ մարդու մը անձնակամութիւնը՝ որն որ աւելի իր այլանդակ բնաւորութեամբն ամենուէն ծանօթ է, քան թէ իր հարստութեամբը: Չեղի պէս աղէկ դատարարակուհի մը ամէն ատեն տեղ կը գտնէ: Բայց ասի՛ տունն ձեզի միշտ բաց է, եւ կ'ուզեմ որ մեր քովը բնակիք, մինչեւ որ աղէկ տեղ մը գտնուի:

Հեղինե Պր. Ռիշարտոյէն եւ իր կնոջը որտանց շնորհակալ եղաւ եւ անմիջապէս Մոնրօպէրեան ապարանքը գնաց ունեցածն առնելու: Գուրս չեյած՝ իր շնորհակալութիւնը մատոյց եւ հրաժարական ողջոյնը տուաւ տիկինը, որն որ թոշակէն զատ՝ ստակի մեծակ գումար մ'ալ պարգեւ տուաւ իրեն: Ուղեց նաեւ սեպուհին ներկայանալ, որպէս զի անոր ալ իր մեծաբանը մատուցանէ. բայց իրեն ըսուեցաւ որ քիչ մը անհանգիստ ըլլալով, մարդ չկրնար ընդունիլ:

Այսպէսով օրիորդը Պր. Ռիշարտոյէն տունը գնաց: Սակայն սիրտն անհանգիստ կ'ըլլար, մտածելով որ իր բարերարին ծանրութիւն պիտ'որ ըլլայ: Ուստի եւ անոր ու ամուսնոյն աղաչեց որ տան մէջ իրեն զբաղմունք մը տան: Չինքը հաճելու համար

յանձնեցին որ Ատելին հետ տան հոգաբարձութեան խնամ տանի: Գարձեալ զինքը գոհ ընելու համար անմիջապէս սկսաւ Պր. Ռիշարտոյ տեղ մը փնտռել: Կը յուսար որ Հեղինե Մոնրօպէրեան ապարանքին մէջ գրեթէ երկու տարի կենալէն վերջը՝ գիւրաւ կրնայ իրեն համար ուրիշ տեղ մը գտնուիլ: Բայց դժբախտութեամբ երկայն ժամանակ յարմար տեղ չգտաւ, որուն վրայ միայն անոր համար կը ցաւէր, որովհետեւ կը տեսնէր թէ Հեղինե խիստ կը տրտմի:

Քիչ մը ետքը Հեղինե տրամութեան ուրիշ պատճառ մը ունեցաւ: Ինք Պր. Ռիշարտոյի տունը գալէն քանի մ'որ յառաջ, Ատել հարբուխէ մը բռնուած էր, որն որ կամաց կամաց այն աստիճանի սաստկացաւ, որ խեղճ աղջիկը ալ սկսաւ նախ տնէն եւ ետքը խցէն դուրս չելլել: Հեղինե ամենայն կարելի կերպով իրեն խնամ կը տանէր, յուսալով որ շուտով յառաջուան առողջութիւնը կը գտնէ. բայց պարսպ տեղ: Ատել զգալի եղանակաւ կը տկարանար, այնպէս որ զինքը նայող բժիշկները ամէն մը ետքը միաբան ըլին որ միայն օդափոխութենէ մը կրնայ յոյս ըլլալ առողջութեան: Ասալ աւելցուցին թէ առերեւոյթ առողջութեամբ զս' ըլլալու չէ. հասկա պէտք է թողուլ որ գէթ երկու տարի ուրիշ տեղ մ'անցընէ:

Պր. Ռիշարտոյ շուտ մը իր Նեպոլոնյ վաճառակցին թուղթ գրեց, եւ իրեն առաջ արկեց որ քրոջն աղջիկը հոն խաւէ: Նոյն բարեկամն իրեն պատասխան տուաւ թէ մեծ ուրախութեամբ զԱտել իր քովը կ'ընդունի, եւ կը յուսայ որ Իտալիայի օդը քիչ ատենուան մէջ զանիկայ կ'առողջացընէ:

Ասոր վրայ անմիջապէս ճամբորդութեան պատրաստութիւնները տեսնուեցան եւ որոշուեցաւ որ հիւանդը շուտով ճամբայ ելլէ: Իւր թէպէտ Ատել տեսնելով որ իր հեռանալուն վրայ Հեղինե սաստիկ կը տրտմի, մօրեղբօրն աղաչեց որ ճամբորդութիւնը քիչ մը ուշացընէ. բայց Պր. Ռիշարտոյ յանձն չառաւ, կը վախնար որ չըլլայ թէ ժամանակ անցնելով՝ հիւանդութիւնն աւելի սաստկանայ:

Սիրելի Ատել, ըսաւ Հեղինե՝ իր բարեկամին, ինչքան մօրեղբօրը կամեցըր դէմ կը դնես: Անտարակոյս զիս տրտում տեսնելու համար: Ստորջ է՝ քու հեռանալու դ վրայ շատ կը ցաւիմ, բայց չեմ ուզեր որ ասոր համար դէմ կենաս մօրեղբօրը կամեցըր, որն որ գրեց իրեն հայր կը հօգայ: Շնորհակալ եմ, սիրելի բարեկամս, պատասխանեց Ատել. խօսքերդ զիս կը քաջալերեն: Բայց երբ որ ալ չկարենամ զքեզ լսել...:

— Իրարու համար աղօթք կ'ընենք: Աս խօսքերն ըսելէն վերջը Հեղինե գուրս ելաւ, սենեակը քաշուեցաւ, ուր սկսաւ առատ արցունք թափել: Կը տեսնէր որ բարեկամին հիւանդութիւնն ան տեսակ ցաւերէն է, որոնցմէ ազատիլ խիստ դժուար է. ուստի եւ իրաւամբ կը վախնար որ զինքն աս աշխարհքիս մէջ մէյ մ'ալ պիտի չտեսնէ:

Ատելին ճամբայ ելլելու օրը, Հեղինե իրեն յանձնելէն ետեւ որ երբեմն երբեմն

թուղթ գրէ, ծոցէն դուրս հանեց մօրը մեռնելու ժամանակն իրեն տուած պատկերագիրը եւ անոր տարով՝ ըսաւ. Սիրելի Ատել, աս պատկերագիրը հետդ առ. ի գարձիդ նօրէն ինձի կու տաս, որովհետեւ գիտես թէ ինձի համար սրջափ ծանրագին բան է: Չեմ գիտեր, բայց ներքին ձայն մը ինձի կը զրուցէ որ անիկայ քեզի առիթ պիտի տայ ինձի օգտակար ըլլալու:

Ատել առաւ նայն պատկերագիրը, որն որ Հեղինեին հօրը կենդանագիրը կը ներկայացընէր: Բայց ամենեւէն պատասխան չտուաւ: Ուրիշ բան չէր ընէր, բայց եթէ լալ Հեղինեին բաղկացըր մէջ, որն որ իր վշտաց ատենը զինքը միջիտարած եւ հիւանդութեան ատեն քրոջ մը պէս հոգացած ըլլալով, իրեն յառաջուընէ աւելի սիրելի եղած էր:

Հեղինե ալ չկրցաւ բարեկամը քաջալերելու համար խօսք մը խօսիլ: Եւ ոչ ինք քաջալերութիւն ունէր, որովհետեւ ունեցածը բոլորովին կորսնցուցած էր մէկէն միայն ինչալով որ աս տեսնուելին գուցէ վերջինն ըլլայ:

Պր. Ռիշարտոյ մտածելով որ անչափ լացքն Ատելին տկարութիւնն աւելի կը սաստկացընէ, Հեղինեին աղաչեց որ սենեկէն դուրս ելլէ: Որք օրիորդն իր բարեկամին համարը մ'ալ տալէն ետքը որն որ գուցէ վերջինն էր, էլաւ խուցը գնաց, ուր փակուած մնաց, մինչեւ որ զԱտել տանող կառաց դրօշակներ ականջը հնչելէն դադրեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ

Խիստ դժուար կու գար Հեղինեին այն մտածութիւնը, թէ Պր. Ռիշարտոյին ծանրութիւն կ'ըլլայ, թէ եւ ան ալ ամուսինն ալ շատ անգամ իրեն աղաչած էին որ աս մտածմունքը մէկդի ձգէ: Ուստի միշտ կը խորհէր թէ ինչ կերպով կրնայ իրենց պատճառած ծախուց հատուցում ընել: Վերջապէս որոշեց որ ինք զինքը մատենագրութեան տայ:

Մոնրօպէր սեպուհին ապարանքն անցուցած ժամանակը՝ գրելու այնպէս վարժած էր, եւ Գարդիլիյի ու Իտալիայի մատենագրութեան գեղեցիկ օրինակներն այնչափ անգամ կարդացած էր, որ իրաւամբ կը յուսար թէ իրեն մատենագիր կրնայ քիչ մը ստակ վաճառելիլ: Շատ անգամ լած էր թէ տանտիկին մը իր գրուածներէն վատարկած ստակովը բազմութիւն ընտանիք կը պահէ:

Աս որոշումն ընելուն պէս, ձեռք զարկաւ Օրթանի օրիորդին պատմութիւնը գրելու. եւ մէկ քանի ամիս աշխատելէն ետեւ՝ բաւական աղէկ գնով դրամաձուտի մը ծախեց: Նոյն առաջին փորձէն քաջալերուելով, հետզհետեւ ուրիշ զանազան գրուածներ ալ շինեց, որով թէ ժամանակն օգտակար կերպով կ'անցընէր, թէ իր անձնական ծախքերն ընելու չափ ստակ կը վատարկէր. որովհետեւ երբ որ առաջին անգամ գրավաճառէն ընդունած գումարին գէթ մէկ մասը Պր. Ռիշարտոյին իր թոշակ տալու խօսք ըրաւ, պատուական վաճառականն այնպէս այլայլեցաւ, որ օրիորդը մէյ մ'ալ չհամարձակեցաւ առաջարկութիւնը կրկնելու: